

ԱՆՁՐԵԻԸ ԵՈՃԵՍԱՆԻՆ ՎՐԱՅ

Լըռէ՛: Սեմերուն վրայ թաւուտին
 Չեմ լըսեր
 Բառեր որ կ'ըսես մարդկային են,
 Այլ կը լըսեմ
 Աւելի նոր բառեր
 Չոր կը խօսին՝ հեռաւոր
 Կայլահներ ու տերեւներ:
 Ունկընդդէ՛: Կ'անձրեւէ
 Ֆիբուցան ամպերէ՛:
 Կ'անձրեւէ արեւակէջ եւ 'աղի
 Մոշենիներուն վըրայ,
 Կ'անձրեւէ թեփուտ եւ սեւածայր
 Եոճիներուն վըրայ,
 Կ'անձրեւէ աստուածային
 Մրտենիներուն վըրայ,
 Ժողոված ծաղիկներով
 Փայլուն կենիզտաններուն վըրայ,
 Թանձրախիտ եւ բուրումնաւէտ
 Տատապտուղներով
 Գիհներուն վըրայ,
 Կ'անձրեւէ մեր անտառային
 Դէմքերուն վըրայ,
 Կ'անձրեւէ մեր լեռկ
 Ձեռքերուն վըրայ,
 Մեր թէթեւ
 Հանդերձներուն վըրայ,
 Թարմ մտածութեանց վըրայ,
 Չոր հողին կը բանայ նոր
 Որուն հէքեաթին վըրայ
 Որ երէկ
 Քեզ խաբեց, որ այսօր
 Զիս կը խաբէ,
 Ո՛վ էրմիտնէ՛:

Կը լըսե՛ս: Անձրեւը կ'իյնայ
 Միայնակ դալարիին վըրայ
 Ճարճատիւնով մը որ կը տեւէ
 Եւ կը փոխուի եթերին մէջ
 Սաղարթներու համաձայն
 Աւելի ցանցաւ, նուազ ծանծաղ:
 Ունկընդդէ՛: Կը պատասխանէ լացին
 Երգը ճպուռներուն,
 Չոր լացը հարաւային
 Ձի վախցընէր,
 Եւ ոչ ալ երկինքը մոխրագոյն:
 Եւ շոճին
 Ձայն մը ունի, եւ մրտենին
 Ուրիշ ձայն մը, եւ կենիզտան
 Դարձեալ ուրիշ մը,
 Չանագան նուազարաններ
 Անհամար մատերու տակ:
 Եւ սուղւած ենք
 Անտառային հողիին մէջ
 Բուսային կեանքով կենդանի.
 Եւ քու զէմքը արբած
 Փափուկ է անձրեւէն
 Տերեւի մը նըման,
 Եւ քու խարսեալ զանդուրներդ
 Կը բուրեն ինչպէս
 Անարատ կենիզտաները.
 Ո՛վ երկրային էակ
 Որ կը կոչուիս
 Էրմիտնէ՛:

Ունկընդդէ՛, ունկընդդէ՛: Ներդաշնակութիւնը
 Ճպուռներուն օդային
 Կամաց, կամաց

Աւելի խուլ
 Կը դառնայ՝ լացին տակ
 Որ կը բարձրանայ:
 Բայց երգ մը կը խառնուի
 Աւելի խղճուկ,
 Աւելի խուլ եւ աւելի աբկար,
 Որ վարէն կը կանդնի,
 Կը դանդաղի՝ կը մարի:
 Միայն խաղ մը,
 Դեռ կը թրթռայ, կը մարի:
 Ձի լսուի՞ր շառաչը ծովուն:
 Հիմա կը լսուի ամբողջ սաղարթին տակ
 Ճարճատիլը
 Արծաթանման անձրեւին
 Որ կը մաքրէ,
 Ճարճատիւնը որ կը փոխուի
 Սաղարթին համեմատ՝
 Աւելի խիտ, նուազ թաւ:
 Ունկընդրէ՛:
 Այերին դուստրը
 Լուռ է, բայց դուստրը
 Ճախճախուտին հեռաւոր,
 Գորտը,
 Կ'երգէ թանձրահոծ շուքին մէջ
 Ո՛վ դիտէ ուր, ո՛վ դիտէ ուր:
 Եւ կ'անձրեւէ յօնքերուդ վըրայ,
 Էրմիո՞նէ:
 Կ'անձրեւէ սեւ յօնքերուդ վըրայ
 Ու կարծես թէ դուն կու լաս,

վեցնտիկ

Բայց հաճոյքէն. ոչ ճերմակ
 Բայց գրեթէ կանաչ կեղեւէ
 Կարծես դու կ'լլես:
 Ամբողջ կեանքը
 Մեր մէջ թարմ է՝ հոտուէտ,
 Սիրտը լանջքին մէջ
 Նրման է անարատ դեղձի:
 Թարթիչներու մէջ աչքերը
 Նրման են եղտիւքներու՝ խոտերու մէջ,
 Ակունները խոտչներու մէջ
 Նրման են ճերմակ նուշերու:
 Եւ կ'երթանք դաշտէ դաշտ
 Երբեմն միացած, երբեմն դատուած,
 (Եւ դաշարիքը խիստ ուժեղ
 Կը կապէ մեր սրունքները,
 Կը շրջապատէ մեր ծունկերը)
 Ո՛վ դիտէ ուր, ո՛վ դիտէ ուր:
 Եւ կ'անձրեւէ
 Անտառային մեր դէմքերուն վըրայ,
 Կ'անձրեւէ մեր լերկ ձեռքերուն վըրայ,
 Մեր թեթեւ հանդերձներուն վըրայ,
 Թարմ մտածութեանց վըրայ,
 Ձոր հոգին կը քանայ նոր
 Սիրուն հէքեաթին վըրայ
 Որ երէկ
 Ձիս խաբեց, որ այսօր
 Կը խաբէ զեզ,
 Ո՛վ էրմիոնէ:

ԿԱՊՐԻՆԷԼԷ Տ՝ԱՆՈՒՆՑԻՈՑ

Թարգմ. ԱՌԱՆ ԳԱՍՊԱՐԵԱՆ